





տիր, մէջըրը կարուստոյ Հոյտ-  
բարձու թիւն թարափընտան, ետանի-  
գամէն քէնտիլէրէ թէսլոմ օլունմա-  
սընը, վէ ետաւտան անլէրտան ալընու  
թաթրի. բաւանէտէ հըրիլ խալիմէսինի  
թալէպ վէ խտտա խտէրէր խտէ տէ,  
թաթրի. բաւանէ թարափընտան, հիշ  
պիր ճէվապ տընամուղ, վէ էօյլէճէ  
պու անէ գատար պիլա ճէվապ գա-  
լը ունուտուլը :

տիր, շէօյլէ քի, սնէ լաղըմ տըր մի. գ-  
քիւր մէքթէպէ օլ գատար մէտարիֆ  
իթմէք, օրատա քի չօճուգլար թաշ-  
րալը տըրլար, անլէր իշին պիր թա-  
ղըմ ուլում ու ֆիւնուն տէրալէրի-  
նին հիշ լիւզումիւ. եօգ աուր . . . »  
տէմիշ տիր, վէ պունա գալըլըլըգ,  
Քաղաքական ժողով ազալարընտան  
պիրի, վէ դանն խտէրիլ քի Հալաճ-  
եան Բ. Էֆէնտի, քէնտիլիսին տալի  
թաշրալը օլմաք ճիհէթիլէ, նէֆալինէ  
բէք ալըր կէլաիկիստէն, մէղըրը  
հազգալը վէ խօտպինճէ լազըրաք-  
եա գալըր պիր թէրպիլէ ճէվապը օ-  
լարաք, « էօյլէ պիր շէյ սէօյլէմէք-  
լիկէ հիշ պիր հազգընըք եօգ աուր »  
տէմիշ տիր :

տիր, քիմնէե սօրմաղ սըղըն, պու-  
լէն քիլիսէտէ օլան ալաճաղալընա  
մահաւապ խտէրէր իմիշ, պարալը  
եօգ աուր, պու ազգասէրիք տիր,  
քիլիսէեի պօրճտան դուրթարմազ  
ալըր. նաալը քի, շիմտի, իքի երի զէլի  
նէֆէր գատար թաշրալը չօճուգլար  
օլունմաղ տա օլան պիր մէքթէպին  
մաաշընը քէսմէք տալի, պաշգա  
պիր շէյ իշին օլմաքը, իլլա քիլի-  
սէեի պօրճտան դուրթարմազ իշին  
իմիշ, քէնտիլ ըարալարընը ալմաղ ի-  
շին իմիշ :

միլլէթ ճէ հալլէրիմիլ տախ իշլթէ պու  
տէրէճէեէ կէլմիշ տիր (1) :

Մ Ա Ն Ձ Ո Ւ Մ Է Ի Ե Ֆ Ե Ս Բ

Խաղինէյի ճէլիլէյի մալիյեէ իլէ  
էլրազ մահգէնինին 1300 սէնէսի-  
տարէսի իշին, թօղսուղ վէ թաշըր  
օլարապ, պէյլիք գալպուրու իլէ  
գալպուրլանմըլ օլմազ, վէ եաշ վէ  
գապա օլմամազ, վէ խաղինէյի  
ճէլիլէտէ թարթըմազ իւղը, միւ-  
պաեաաաքնա լիւզում կէօրիւնէն օն  
եէտի պին գըլէ Սիլիլիլի քէօմիւ-  
րիլլէ, նըսֆը գուրու մէշէ վէ նըս-  
ֆը տիկէրի կիրկէն եէտի երիզ ճէ-  
տիտ շէքի խալթապ, մահը հալին օն  
ալթընճը բէնշէնպիհ կիւնիւնտէն ի-  
թիպարէն թահթը միւնազասաեա  
վաղ օլունաճաղընտան, իթաաքնա  
թալիպ օլանլարըն, վէ շէրալիթի միւ-  
նազասաեա մաալիւմաթ ալմազ իւ-  
թէեէնլէրին, եէվմի մէղպուրտէ, մէ-  
սարիֆաթ խտարէյի ումոււլիյեէսինէ  
միւրաճաաթ իլլէմէլէրի :

Սէնէ 300, օգոստոս 14

(1) Իշպու պէնտիլիլին էվլէրնաէ  
զէրինի կէլաիկիմիլ պիր գաշ էօքսիլլէ-  
րին Գալաթաա վազը Էպիլիյեէսի միւհիւ-  
նի, նորատունկեան Էֆէնտի, թաղա-  
կան խորհուրդա խապէր պիլէ վիլմէքսի-  
զին, պիր մուհըր մարիֆէթիլլէ աշտըրա-  
լազ պապթ իլլէտիկիլի, սօրատան անլա-  
մըլըք տըր :  
Կիցցէ՝ Պատրիարքարան :

եալընը պիր բարչա եազու թ թաշընտան մամուլ օլտու-  
ղու, վէ իշինտէ, լալ բէնկիլնաէ պիր շարապ տօլու պու-  
լունտուղու սուրէթտէ պիր քեաաէ թուրթմազտա խտի :  
Մէկքիւր չօճուգ, կիւիպ Հարունուն նէգալինաէ տիլ իւ-  
զէրինէ կէլաի, վէ երիզիւնի եէրէ գատար էյաիթտէն  
սօնրա, մէկքիւր քեաաէեի թազտիմ իլլէտի : Հարուն է-  
լինի ուզաաաք, քեաաէեի ալալը, վէ տիհանընա կէօթիւրիւպ  
իշտիքտէն սօնրա, ելինէ չօճուգա կէրի վիլմէքտէ իքէն,  
տէրունինէ թէքրարէն շարապ տօլմուլ օլմաքընըն ֆէհմինէ  
վարալը. վէ անիլնաէ քեաաէեի կէրի շէքէրէք, թէքրարէն  
վէ պիր տամիլա տալի պըրազմաեանա գատար իշտի, վէ  
թէքրարէն չօճուգա վիլաի իսէ տէ, քէզալիք պու աէֆա  
տալի, քէնտու քէնտուէէ շարապ տօլտուղունու կէօր-  
տիւ, վէ ալթըր պու հիքմէթ նէվինտէն պուլունան հալ,  
հատալին զիեաաէ թէաճճիւ պինի մուճիպ օլտուղունտան,  
աղաճ իլէ թաուս գուշունու ունութմաեա պաշլաալը : վէ  
Ապ իւլ Գասէմէ, մէկէրշի պէօյլէ պիր շէյ օլմաղըք իհթի-  
մալաէն օլապիլիլը մի տէյի սիւալ իլլէտիկիլնտէն, մէր-  
գում տալի, — Էֆէնտի, պու քեաաէեի, էսկի ալիմէք-  
տէն էօյլէ պիր ֆէթին դաթ իմալ իլլէտիլ տիր քի, թա-  
պիաթտա պուլունան հէր նէվի հիքմէթ ու էարարա վա-  
գըք պուլունմազտա իմիշ տիր, տէտի. վէ հէման պունու  
սէօյլէր սէօյլէմէգ, չօճուղուն էլինտէն թուրթտաղու պիրիլէ,  
ալթթթաճիլ տիվանխանէտէն տիշարը չըգաք :

Պունտան աշիքեար անլաշըմազ-  
աա տըր քի, նորատունկեան Էֆէն-  
տի նէգալինաէ, թաշրալըլարն հիշ  
պիր էհէմուլիյեէթի եօգ իմիշ, անլէր  
ուլում ու ֆիւնուն թահսիլ իթմէ-  
յիպ, անճազ պիրազ էրմէնիճէ էօյ-  
րէնէրէք իքթիֆա իթմէլի իմիշէր,  
եիւ քաէք աէրալէր ալմաղըլըա, վէ  
ուլում ու ֆիւնուն թահսիլ իթմէք-  
լիկէ, եալըլըք քէնտիսի կիպի պա-  
պաալը թաշրալը օլուն, ֆազաթ  
քէնտիսի պուրատա տօլմուլ օլմալը,  
վէ պիր աէ պիր մէղաալը բարա էլ-  
աէ խտէրէք, « աքնու ալանըք » սաթ-  
մազըլազ գալըլընալար լանըք սա-  
եըլմալը իմիշէր : Էմմա քէնտիսի վէ  
եալաա բէտէրի, պիլղալթ քէնտի  
իքրարըլըլա, հարիգգէտէ կեանքն  
1400 լիրաալըր, հէր նիլգամա, հէր  
գանունա, հէր ինտաֆա, վէ հէր նա-  
մուսա մուղալիլ օլարազ գատալ ի-

թէրպիլիյեէտիլ հէրիֆ տէ հիշ կէօրմիւշ աէկիլ խտիմ. Ահ,  
ճաֆէր ճաֆէր, սէն հէնուգ առէմ թանըմազտա տէկիլ-  
իմիլիսին, պու ալէմաէ առէմ թանըմազըլը, պէն քէն-  
տիմ էօյլէթմէլիլթ սանա, տէտի,

Հարուն, Ապ իւլ Գասէմին թապիաթը հազգընտա նէ-  
եէ գարար վիլմէճէկիլնի պիլմէմէքտէ, վէ տահա տօլրու-  
սու, ֆէնա զիսիւմէրէ վարմաեա պաշլամազտա իքէն,  
մէրգում տա, իւշիւնճիւ տէֆա օլարազ, իշէրի կիրտի  
վէ պու աէֆա տա պէրապէրինտէ, ինճուլէր վէ էմաալար  
իլէ միւղէյեէն էլաֆիսէ կիլիմիլ զալթիլէ կիւզէլ պիր գըլ  
պուլունմազտէ խտի : Հարուն մէրգումէեի կէօրիւնճէ, զի-  
եաաէտիլլէ հայրան օլտու : Մէկպուրէ գըլ քէմալի թէ-  
վաղիւ վէ շիլվէ իւղը մէրգումուն եանընա կիլմտի. մէր-  
գումաա անը քէնտի եանընտա օթուրթտու : Պատէհու  
Ապ իւլ Գասէմ մունթմազ, մ պիր լավութա կէթիլիլմէսինի  
էմի իլլէտի : Տէրհալ գօշուպ սապըր աղաճը իլէ սանտալ  
վէ ապանօղ աղաճըլարնտան վէ ֆիլ տիշինտէն մամուլ  
կիւզէլ պիր լավութա կէթիլտիլէր : Ապ իւլ Գասէմ մէկ-  
քիւր լավութաեը մէկպուրէ գըլա վիլաի, վէ մէկպուրէ-  
տէ օլ մէրթէպէ տիլիւպա վէ ուլթալըքը մազամըլը  
չալմաեա պաշլաալը քի, Հարուն էլ Րաշիտ զաթէն միւղիգա  
իլմինէ աշնա պուլունտուղու հալտէ, քէմալի թէհապիւ-  
րինտէն նաշի, — եահու, տէլիլգանը, սիլ էօյլէ պիր սէա-  
տէթ ու սէֆապալիլ իգպալէ մալիք պուլունմազտէ-  
սինիլ քի, շալանըր զըպթէ սաեըլաճաղընտա, աալա շիւր-  
հէ ճալիլ տէկիլ տիր. զիրա, պու ալէմաէ շահլար, շա-  
հիլաշահլար, վէ էն պիլիւք միւրէպպիլէր պիլէ, պու սիլիլն  
մալիք պուլունտուղունուգ սէատէթի հալէ մալիք պու-  
լունմազտէ աէկիլ տիրէր, տէտի :

Ապ իւլ Գասէմ, Հարուն իւզէրինտէ, մէկպուրէ գըլ  
հազգընտա հաալը օլան տօլըլու վէ մուհապպէթ աաալը-  
նը կէօրիւնճէ, հէման մէկպուրէնին էլինտէն թուրթտու-  
ղու պիրիլէ, ալըպ տիվանխանէտէն տիշարը չըգաալը :

BONPANS OF TAMARIND

Prepared by

KRAEPELIN ET HOLM, chimists.

At ZEIST (Holland)

Փրկիչ մեկ Մեմալիքինն Չայի շէ հրինտէ Լճոսճր Մ. Բրափէյ  
լէն վէ Հոլանտ թերթիւց իթաիքիքի իթաիք հինտի շէ քերիքի :

Երբ խօշ վէ սերինդէտիճի մէյվէլէրտէն մաւաւոյ մէյքիքի իլոսճ,  
եանի իշպու շէ քերի, հէր սինտէ օրանդար, հաթիթա չօնոյ զլար վէ  
դու վիթթիթի գատէմէր վէ վազը հաւի իթիթի օրան զաւարտար պիլէ  
իսթիթալ իսթիթիթիթի : զապղըդ տան, մոյաօրլաւան վէ քէտիլին պաշ  
աղըրընտան վէ գան թօրլանմաւընտան մաւիթարըպ օրանդարա վէ  
պիլա սէպէպ պիլ հալը սիւ քիւնէիէ արի շար օրանդարա սո րէի մար  
սաւսէտէ իսթիթիթի օրանդար : Գալպիտան սազըմալը : Պիլիթի մէ  
է ճղաճը արեքքանդարընտա վէ սրօկիթիթիթիթի ցուլուլուր : Ֆիլեա  
թը 10 զուրուշ տուր :

Մէմալիքի շահանէ իլին, եալընըք աերօղիթօու Գալպիթա կէօմ  
րիլիթա զարըրընտա, կէօլէ օղըր իսթիթիթա 6 վէ 7 նու մէթօրա Միւ  
սիւ Ռ. Ս. Չէրթիթիթի մազաղաւընտա տուր :

Մ Ո Ւ Ս Յ Է Ն Է Յ Ի Խ Ս Ս Ք Է Կ Ե Ս Ն

ՏՕԲԹԷՕՐ ՇՈՒՍԲՑ

Պեղըլաւաթ Թիւնէլ Էրդիւր

Էօյլէտէն էվիլէ ալաֆր. սաաթ 8տէն 30տ, վէ էօյլէտէն սօրա  
2տէն 5է գատար :

Տօթթօրու միւմալիթիին զապիլիթիին  
տէ, հէր նէվի հալա պօշալարըն, վէ  
նէֆէս եօլարընա էնպըն էնղա պուտար  
լարը ինֆիլմէիէ մախաուս արթիթի մէվ  
ճուտ օրուպ, աք ճիւլիք վէ պօղազ վէ  
պուրուս խաթալըլարընա խաթաուսի օ  
լարադ պա գաղգը կիպի, էլէքթրիք ա  
լէթլէրիլէ ինքա օրուան հէր նէվի թէ :

տալիլի եարար էսկի կէօրիք վէ նէլէ,  
վէ պօղմաճա էօքսիլիք, վէ սիֆթիլի  
վէ եէլ վէ սինիլ խաթալըլարը, վէ  
քէթթիլմիլիք վէ սարա կիպի իլէթլէրիին  
թապիլի խաթաուսի սիլի :  
Բէլա, կիլլի խաթալըլար, զապիթ  
լէք վէ զսյրիլլիլմ :

ԻԼՄԻՆ ՊԻԹԻՒԻԲ ՇԷՃՍԱԹԸ

ANTI-EPILEPTICUM

Իշպու մաւալիճէ, հէրթիլիք ագատմիալարը Թարաֆընտան րէսմէն  
մուսյիլէն իսթիթի, ֆայիտէլիլի թաստիք գարընարագ, խասթալըլա  
րըն էն գալիթի օրան

ՍԱՐԱ

(EPILEPSIE)

Վէ սյրի պէլիթիլէ սիլի խաթալըլարընը քեմալիլէն տէֆ իթաիլիլիլէն  
իլէլի մէզպուրէլէ տիւլար օրանդարա թապիլիլէ օրուանուշ տուր :

Պու իլաճ, սինիլ կէվէլիլիլիլէ, վէ պու ինֆիլտէն օրան էմալը սայի  
րէլէ տիւլար օրանդարա տալի ֆայիտէլի տիլ : Շիմտիլէ գատար պիլ  
լէրճէ խաթալարա ալիլէլիլիլիլէ սայիտիլտէ շիֆաւապ օրուալար, վէ  
պու պապտէ կէրէք Ալմաիլա վէ կէրէք մէմալիլիլէ էնէպիլիլէ զալէթա  
լարընտա պիլ չօք շահատէլիլէր նէլը օրուանուշ տուր :

Ալիլէլիլիլիլիլէ, ալթը շիլիլիլիլէ պիլ բաքէթ իսթիլիլ օրուալար հալտէ  
բօսթա բօլիլալը իլէ 25 ֆրանդ իրսալ օրուանուշ հալտէ, իսթիլիլէն  
նամա կէօնտէրիլիլիլէ :

Խաթալանըն ֆայիտէ կէօրէլիլիլիլէ ալա շիւպէլ եօլ տուր : Եալընը  
կէրէք աղըր հալտէ իսթ, պաշալարընա վիլիլիլէ միգտարըն իքի դա  
թընը զուլանմալը տուր :

Օրսիլուար ՏՕԳԹՕՐ ՔԻՐՇՆԵՐ Ին աթիլիլիլիլէ տարէսիլիլէ իրսալ օրու  
մալը տըրլար :

Dr Kirchner

Berlin NW., Brücken-All ee 3

ASTHME

NEURALGIES

Թիլիլիլ ԼԸՎՍՍԻԹՐ նամ պիլ նէվ  
սիկարալար նէլլէլիլ, կէօրիլա թըզան  
մաւընը, նէֆէս գըրըմաւընը վէ հէր  
նէվ նէֆէս պօրուլարը խաթալըլարընը  
թիլտալի իտէրլէր : Ֆիլեաթը զարանտա  
5 ֆրանդ տըր :

Սարա խաթալըլըն տօղթօր ԳԻ  
Իլիլիլն ԱՆԹԻ-ՆԵՎՐԱԼԺԻԳ Թապիլ  
լուան հապարը իսթիլալ օրուանուշ  
անիլտէ քէսիլիլ : Ֆրանտաա գութ  
սու 3 ֆրանդա տըր :

Մէրքէլի, ԲՍՐԻՍՏԷ ՄՕՆԵ սօգաղընտա Ն. 25 պիլիլիլիլ սընթ էնգաճը  
քիլմալիլ Մ. ԼԸՎՍՍԻԹՐիւն մաղազալը տըր : Խաթալալար Մ. Վ. Գաապիլիլ  
էնգա մաղազալընտա, վէ Խաթալալարըն Մանան վէ Գօրիլիլ մաղազալընտ  
վէ հէր պիլիլիլ էնգալալիլիլիլիլ պուլուլուր :

Յ ԻՆՃԻ ԿԻՒՆ

Հարուն մերգուճուն պու հալիլի կէօրալաքտէ, պիլ  
թիլիլ պիլիլիլ մահղուն ու միւքէտաէր օրուա, վէ հաթ  
թա, հիւլն ու հիւտաթիլիլ զահիլիլ իլարոճ իթմէլիլիլ  
տէրէլիլիլիլիլ կէլաի իսթ տէ, պու ճիւլմէ իլէ տալիլ  
քէնտալիլ զապիթ իլլէտի. վէ ճիւլիլիլ սօնրա Ապ իւլ Գա  
սէմ ալտէթ իթտի, վէ կիւնէլ սօղունճաւա գատար,  
էլլէնիպ իմարը էվգաթ իլլէտիլէր : Պատէհու Հարուն  
մէրգուճա իսթապէն, — եա՛ արիլիլիլիլ վէ սահիպ սա  
խալիլիլ Ապ իւլ Գաա՛մ, սիլիլիլ կէօրալիլիլիլ հիւլմէթ  
ու թալլիլիլիլիլ սօլաւը, նէ մէրթէպէ պէնանը մէմու  
նիլիլիլիլ ու շիւքրան իտէլիլիլիլիլ պիլլէմէմ. իմաի, էկէրլի  
միւսաաաա պուտուրուր իւէնիլ, արթըգ պէնտէիլ կի  
տէլիլիլ տէ, սիլիլիլ րահաթ իլլէլիլիլիլ, տէտիլ Ապ իւլ Գա  
սէմ իսթ մէրգուճու գարըլաւըպ սըղըլմաւընը մուճիլ օլ  
մաղըլը իսթմէլիլիլիլիլ, քէմալի իէվալիլ վէ նէգա  
քէթ ու լէթաֆէթ իւլիլիլ րուլի մուվաֆաղաթ կէօթիլիլ  
տի, վէ թա գօնաղ գարուսուսա գատար կէօթիլիլիլիլ  
վէ քէնտիլիլիլ, շայէսթէ պուլունտուղու սուրէթտէ թաա  
զիլմ ու իլիլիլիլիլ իւլիլիլ գապուլ իտէմէմիլ օրմաւընտան  
տօլաւը աֆիլըլըլար տիլիլիլիլիլիլիլիլ :

Հարուն մէրգուճուն ալըլարագ, քէնտի օտաւընա  
ալտէթ իթաիլիլիլիլ, քէնտու քէնտուլիլ, — էվիլիլ, պէն  
տալիլ իգարը վէ թէսիլիլ իտէրիլիլիլ, Ապ իւլ Գաա՛մ,  
սէրվէթ ու իլիլիլիլիլ խաթալըլարընտա, շահարտան տալիլ  
իւթիլիլ պիլ հալտէ պուլունմաղ տա տըր : Ֆաղաթ, սա  
խալիլիլ վէ ուլուվիլիլ ճէնապ ճիլիլիլիլիլ կէլիլիլիլիլիլիլ  
պիլիլիլ պաշ վէլիլ ճաֆէրիլ, պէնիլ իլէ մէրգուճու միւ  
սալիլ պիլ հալտէ թուլմաղըլըտա, աալա հաղգը եօգ  
տուր : վէ պունա տա իսպաթ շու տուր քի, թարաֆընտան  
հիլ պիլ հէտիլիլիլ գուհուրա կէլիլիլիլ կէօրիլիլիլիլիլիլիլիլ :

նուն նէլալիլիլ վաղ իլլէտիլիլիլիլ սօնրա, էլիլիլիլ տէկէ  
նէք իլէ տալիլ, մէզըլիլ գուշուն պաշընա թօղունտու :  
Պունուն իւլիլիլիլ, հէմանտէմ գուշ տուր գանալարընը  
վէ գուշուրղունու ալըպ եալար, վէ քէմալիլ սիւրաթ իւլիլ  
տէօնմէկէ պաշալար, վէ քէնտիլ տէօնտիլ քէնտէ, տէ  
րունիլտէ սօլու օրան օլ րայիլիլիլ թալիլիլիլիլ սուլար տա  
տիլարը չըգարադ տէօրթ թարաֆա եաթըլմաղտէ օլ  
տուլարընտան, թէքթիլ տիլիլիլիլիլ տէրունիլիլ, կիւլիլ  
գօգուլար գալըլար :

Հարուն մէզըլիլ աղաճ իլէ մէզըլիլ թաուս գուշունա  
քէմալիլ իլլիլիլիլ վէ թէաճիլիլ իւլիլիլ, տօտումաղճաւը  
նա սէյր ու տիլգաթ իլլէմէլիլիլ իլիլիլ, Ապ իւլ Գաա՛մ  
տէ անը պիլտէն պիլիլ գալարըլըլը կիլիլ, տիլարը կէօ  
թիլիլիլիլիլիլիլիլ, պու հալ Հարունուն կիւլիլիլ կիլիլիլ  
վէ քէնտի քէնտուլիլ, — նէ՛ սօնալիլ հալ տիլ պու, խայր  
զանն իտէրիլիլիլ, պու տէլիլիլիլ, պէնիլ ումաուղուճ  
կիլիլ չըգմաւաճաղ տըր : արղու վէ մուհապպէթ իւլիլիլ  
կէրէք աղաճը վէ կէրէք իւլիլիլիլիլիլիլ գուշու թէմալա  
իլլէմէլիլ օրուալուճու, քէնտի կէօլիլիլիլիլ կէօրմէլիլ  
պուլունտուղու թաղալիլիլ, էօլիլ գաթըլըլ պիլիլիլ կէօ  
թիլիլիլիլիլիլիլիլ միւրա՛տ նէ տիլ, մանէա՛ նէ տիլ, ա  
ճապա, պանա հէտիլիլիլ իլլէմէլիլիլ րէճա իտէրիլիլ շիլիլ  
հէսիլիլ մի զահիլ օրմուշ տուր : նաֆիլիլ, գօրգարըլ քի,  
պիլիլիլ ճաֆէր ալունմըլ օլմալը տըր, վէ մէրգուճա ա  
լիլիլիլիլիլիլ վէ էհիլիլ սալապէթիլիլ արֆալիլիլիլ, շայէսթէ  
օլմաւըլը հալտէ վիլիլիլ պուլունմալը տըր, տէտիլ :

Հարուն ֆիլիլիլիլիլիլ պու ֆիլիլիլիլիլ կէլիլիլիլիլիլիլիլիլիլ  
Ապ իւլ Գաա՛մ թէքրարէն տիլիլիլիլիլիլիլիլ իլիլիլ կիլիլիլ :  
Պու տէֆա մէրգուճուն պէրապէլիլիլիլ, աեա եա տօղ եա  
տօղարըլմ տէր մէրթէպէլիլիլիլ հիւսնի ճէմալէ մալիլ պիլ  
ուֆաղ չօնուգ քէօլիլ պուլունմաղ տա իտիլ : Պու տիլիլիլ  
չօնուգ գըլապտանալար վէ ինճուլիլ էլմալար իլլէ թէճ  
հիլ իսթիլիլ պիլ էլիլիլիլ կիլիլիլիլ օրուալ, վէ էլիլիլիլ իսթ,  
3